

ցոյց կու տայ Արարքիայի վարժուչիութեամբ
ապրուստը Հոգալու գաղափարին դէմ:

Եւ Հոս օրինակելի տիպարի պատկերը կը
Հանէ երեւան, անյսոյզոյզ կամբով օծուած
ազնկան մը պատկերին Արարքիայի վրայ,
որ կը գոչէ «Մեծ ենք ցորչափ մեր աշխա-
տութեամբ կ'ապրինք, զի այնու եղանակա-
անկախ դիրք մը կը ստանայ մարդն ընկե-
րութեան մէջ ու բարձրայոյն կը քալէ: Ըն-
դունող ձեռքը կորագլուխ քալելու գտա-
պարտուած է, և ես, մայր, կը զգամ որ նոյն
օրն որ արժանապատուութեանս վրայ կ'ոխեմ,
նոյն օրէն ես ինքն լինել կը զպրիմ: Եթէ
անձս շարագեմ» նախապատու կը պահեմ
մեծնիկ: Երբ մարդս իւր ընկացքէն գոհ է,
ամեն գիւուարութեանց կը դիմագրաւ և ամեն
աղետից կը Հանգուրժէ»:

Իր այս գաղափարը՝ աշխատութեամբ ան-
հատականութիւնը զարգացնելու գաղափարը՝
միակ զգաղափարն էր որ մինչեւ օսմիկին
(ընէե) մէջ տարածելու պէտքը կը տեսնայ:

Ռամսիկը իր աչքին «նեխոս ցնցոտիքն
է, որ գիշերը զխշեակ ունի իբրեւ անկողին
և ցորեկը՝ զանօթութիւնն իբրեւ ընկեր» . որմէ
կը ստիպայ ահարկու ստիւտումով մը իբրեւ
գարշահոտ բազմութիւն մը՝ «որ Հացի կը
կարօտի և որ իրարու վրայ կոթնած՝ զլուխը
կը ցցուի ուրախ մարդկութեան Հանգուլ,
իբրեւ մնահատ անհեթեթ ուրուական», որմէ
իրաւամբ կը սարսափի, երբ այդ «կենդանի
մրուրը պահանաբար դուրս կը ցայտէ, և
ընկերութեան վրայ կը տարածէ բոլոր յու-
սահատութիւնը, լրբութիւնը, անանութիւնը,
սրտմտութիւնը, զարս անօթութիւնը և աղ-
քատութիւնը տեղած և բարպած էին ժամա-
նակներէ ի վեր»:

Ահա, կը կոչէ, Հոս այս «ցնցոտեաց մէջ
աշխատութիւնը մտցնելու է՝ անօթութեան
վերջ տալով», և կը բաղձայ տալ անոր իւր
էութեան և կարողութեան գաղափարը»:

Ազգարեւ սղջամիտ գաղափարներ, որոնք
արարարացի յարգանքի արժանի կ'ընեն զինքը,
և կը զգուշանայ այն ուղղափայտ և անաշառ
գատառտաններու Համար, որոնք երբեմն
կանացի սրտին դիւրաթեղութեան դէմ կար-
ծես ընդվիգում մին է: Անձնասպանութիւնը՝

Հոգեկան տկարութեան այդ խոշոր նշանը՝
«վայրկեանական քաջութիւն մը» և մարդը
պզտիկցնող պարտութիւն մը կը դաւանի:
Կ'ատէ վանքը՝¹ պարձեալ ուսանութիւն մը
պարունակելուն համար, սպանութիւն մը
որ միայն մարմինը կը պահէ ստատպանքի,
և սիրտը և Հոգին կը սպաննէ, և «ուր կամքը,
զգացումը ու միտքը շղթաներ կը կրէ»:
Որչափ որ կ'ատէ սրտին սպանութիւնը,
նոյնչափ և թերեւս աւելի կ'ատէ սրտին
յոշտեալ բաժանումը, սրտին՝ որ մէկ կե-
դրոն մը ունենալու է, կ'ըսէ, «տիեզերաց մէջ.
ուստի բազմակիւնութիւնը կը նկատուի Հակոտեան
բան մը ընկերական օրինաց, «որ ոչ այլ ինչ
կը նշանակէ բայց եթէ սիրտ մի որ բազ-
մաթիւ կանանց մէջ մրցման ստարկայ կ'ըլ-
լայ»:

Այս գաղափարներով տոգորուած ուղեղ
մը որ նպատակ ունի այս շէնքին վրայ
բարձրացնել Հիմներ իր վէպերուն, կրնայ
իմաստասիրական վիպագիր մը նկատուիլ,
և ոչ այլ ինչ. բայց որովհետեւ արտաբու-
թիւնն ալ արուեստ մը ունի, ուստի քնա-
կան է իր վէպերուն արտապրական արուես-
տին ձեւը փնտռել և երեւան Հանել Հոն իբր
վիպագիր իր արժէքը:

Շարայարեւի

Ռ. Ա. ՊՅՈՍԵԱՅԵԱՆ

1. Անշուշտ միջնադարեան վանքը ակնար-
կել կ'ուզէ:

— Յօդուածիս մէջ ինչ ինչ խնդրներ՝ որոնք
չատ մերձ դուրս կը ցատակին, խմբագրութիւնս
անոնց մասին գաղափար մը յայտնելու հա-
մար զգուշաւոր զիբք մը բունելն լուս կը դա-
տի իտղլով պատասխանատուութիւնը մեր Հա-
մակրելի ուսումնասիրին: Ծ. Խ.

ԲԱՆԱՍԵՐ. — ԵՆՈՒՄՈՒՅԱ ԲԱՄԱՍԻՐԱՆ-
ԿԱՄ ԿԱՄԻՏԵ:

Գիմն է 20 Ֆր. - Հասցէ՝ M. BASMADJIAN.

(112. B-d. Rochechouart)

PARIS